

تہجی دو

محلّة جمعيّة القاهِرة الخيريّة الأرمنيّة العالَمة

ՏԵՐԵՎԱՆԻ

ՀՐԱՏՎՐԱԿՈՒԹՅԻՆ ԳԱՅԻՌԵՒ Հ.ԲԸՄԻՌՈՒԹԵԱՆ

اللديр المسئول : ا. صاروخان - ١٥ شارع عماد الدين بالقاهرة - تليفون ٩١٩٦٣٦ - ص. ب. ٧١٧

ԺԲ. ՏԱՐԻ ԲԻՒ 3

ՅՈՒԼԻՍ - ԱԵՊՏԵՄԲԵՐ 1968



Հ. Բ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ ՆԱԽԱԳՈՀ Ա. ՄԱՆՈՒԿԵԱՆ

Հ. Բ. Ը. ՄԻՌԻԹԻՒՆ

Ա Զ Դ

— Տեղեկատուն առ այժմ կը հրատարակուի պարբերաբար:

— Թղթակցուքեանց, դրամական նուերներու, զիրքերու, քերքերու և հանգեսներու առարկումները կատարել խմբագրութեանս հասցեին.

Խմբագրութիւն «ՏԵՂԵԿԱՑՈՒԹԻՒՆ»ի

15, Էմաս Էլ Տին Փողոց — Գանիք

Հեռախոս 919636 — Նամակատուփ 717

• • •

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- 1 — Մաւսոցն ու իր Անման Գործակիցները
- 2 — Ս. Մերոպ
- 3 — Ամերիկանայ կեանի, Ամենայն Հայոց Հայրապետը
Հ. Բ. Ը. Միութեան կեդրոնին մէջ
- 4 — Սփյուռքահայ կեանի
- 5 — Այց Ս. Մերոպի գերեզմանին
- 6 — Մելգոնեանի մեր սաները
- 7 — Կեանիը Հայաստանի մէջ
- 8 — Նիւր Իսր Հայկական Ակումբի կեանին
- 9 — Գանիքի Հ. Բ. Ը. Միութեան կեանին
- 10 — Պարոյր Հայկազն

ԱՆԴ
ԳԱՀԻՐԵ-

Չենցար

محله جمعية القاهرة الخيرية الأرمنية العكامة

ՏԵՇԿԱՏՈՒ

ՀՐԱՏՎԱԿՈՒԹԻՒՆ ԳԱՅԻՐԵՒ Հ.Բ.ԸՄԻՈՒԹԵԱԸ

للدير المسؤول : أ. صاروخان - ١٥ شارع عماد الدين بالقاهرة - تليفون ٩١٩٦٣٦ - ص.ب. ٧١٧

Ժ. ՏԱՐԻ ԹԻՒ 3

ՅՈՒԼԻՍ - ՍԵՊՏԵՄԲԵՐ 1968

ՄԱՇՏՈՑՆ ՈՒ ԻՐ ԱՆՄԱՀ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

Ինչպէս ամէն տարի, այս տարի ալ Ազգն ու Եկեղեցին, իրենց զմայլանքը և երախտագիտութեան տուրքը տուին հայ զիրերու անմահ հեղինակին և հայ մշտկոյթի հանճարեղ հիմնադիրին՝ Ս. Մեսրոպ Մաշտոցի և անոր միտքէն ու հոգիէն ծընունդ առած հարազատներուն՝ անմոռանալի թարգմանիչներուն յաւերժական յիշատակին, որոնք իրենց եռամեծ առաջնորդին մէջ մարմնացած սուրբ խոչալին հանդէպ բուռն խանգաղատանքով լեցուած սւխտեալ ջահակիրները հանդիսացան հայրենի աշխարհին մտաւոր դարթօնքին:

Հայրենի կառավարութիւնն ալ, 1962ին պատշաճ շուրջով փառաւորեց 1600ամեակը Ս. Մեսրոպ Մաշտոցի ծննդեան, որ տեղի ունեցած էր պատմական Հայաստանի Տարօն գաւառի Հացեկաց գիւղը 360—362 (Ք. Ե.) թուականներուն միջեւ:

Ս. Մեսրոպ իր նախնական կրթութիւնը ստացած էր իր ծննդավայրին յունալեզու դպրոցին մէջ: Կրթութեան ծարաւը և հայրենիքին ծառայելու ներքին ձգուումը զինքը առաջնորդած էին Հայաստանի մայրաքաղաքը՝ Վաղարշապատ, ուր Ս. Մեսրոպ կը շարունակէ իր ուսումը և կը տիրապետէ յունարէն, ասորերէն և պարսկերէն լեզուներուն: Քարտուղարու-

թեան պաշտօնին կը կոչուի Խոսրով թագաւորի (Արշակունի) արքունիքը, կ'արժանանայ զինուորական աստիճաններու և իր հմայիչ բնաւորութեամբ, ձեռներեցու թեամբ և ջերմ հայրենասիրութեամբ սիրելի կը գառնայ իր շրջապատին: Սակայն ժողովուրդին և հայրենիքին ծառայելու իր անզուսպ մզումը յագուրդ չեն գտներ հայոց մայրաքաղաքին մէջ: Կ'որոշէ ուրեմն սքեմ ընդունիլ և քարոզչութեամբ պարապիլ, և խումբ մը ջերմեանդ և հայրենասէր երիտասարդներու գլուխն անցած, կ'երթայ Գողթն գաւառը, ուր կը զբազուի իր աշակերտներուն հետ և յաճախ կը քարոզէ ժողովուրդին:

Իր հոգեւորականի հանգամանքը թոյլ կուտայ իրեն ծանօթանալ հասարակ ժողովուրդի նիստ ու կացին, ապրումներուն և մտայնութեան, ու կը համոզւի, որ նոր կրօնը (Քրիստոնէութիւնը) արմատացած չէ ժողովրդային խաւերու մէջ և իր հեթանոսական ըմբռնումներով կը հակի դէպի Զրադաշտական Պարսկաստան և ենթակայ է պարսկական մշակոյթի ազդեցութեան, պարսկանալու վտանգին:

Ս. Մեսրոպի ծանօթ էր նաեւ արեւմբտեան Հայաստանի հայ բնակչութեան պարագան, պետականօրէն անջատուած

Մայր Հայաստանէն, յունական կրթութեամբ և յոյն քահանաներու ծուխ գարձած, ան ենթակայ էր հելլէն մշակոյթի ազդեցութեան, յունանալու վտանգին: Ուստինասիրած ըլլալով նաեւ մայրաքաղաքի ներքին կեանքը, Ս. Մեսրոպ կը գիտակցէր որ հայոց թագաւորը անկայուն վլիճակ մը ունէր, և կախուած պարսկական արքունիքի քմահաճոյքէն:

Այսպէս ուրեմն Արեւելքի և Արեւմուտքի զինուորապէս և մշակոյթրվ հզօր երկու պետութեանց մշտատեւ սպառնաւլիքին ենթարկուած էր հայ ժողովուրդի ո՛չ միայն պետական այլեւ ազգային ինքնութեան պահպանումը: Իսկ հայ եկեղեցին որ կրնար գէթ չափով մը հակաղեկ այս ըսպառնալից կացութեան, ի վիճակի եղած չէր ժողովուրդի մէջ հեղինակութիւն ձեռքբերելու: Ժամերգութիւնը՝ ասորերէն և յունարէն տեղի կունենար, նոյնպէս և սուրբ գրոց ընթերցումները, պատարագը եւայն, ու այս բոլորէն հասարակ ժողովուրդը ոչինչ չէր հասկնար, ուստի և կը մնար իր հին կրօնի, հեթանոսական հաւատալիքներու, ոլորտին մէջ:

Ս. Մեսրոպի հայրենասէր սիրտը բըզիկ բզիկ կ'ըլլար ի տես այս տիտուր, այս յուսահատական կացութեան և անընդհատ կը խորհէր, կը մտածէր գտնելու համար ազգին սպառնացող օտարացման վտանգէն փրկելու միջոցը: Ի վերջոյ, երկար խորհելէ և անվերջ մտորումներէ յետոյ կուգայ այն եզրակացութեան, որ ազգային ինքնուրոյն զիրն ու գրականութիւնը միայն կրնան լուծել այդ ճգնաժամային դարձարջանի կնճիռը:

Խանդավառուած ազգին փրկութեան ուղին գտած ըլլալու գաղափարով, անմիջապէս Ս. Մեսրոպ կը մեկնի վաղարշապատ և իր ծրագիրը կը յայտնէ Ս. Աւհակ Պարթեւ հայրապետին: Երկու սրբակրօն պետերը իսկոյն իրազէկ կը դարձնեն օրուան ուսումնասէր թագաւորը՝ վուամշապուհ արքան որ հռոմէական գրական ոսկեգարուն մեկնաս Օգոտոս կայսեր նըման, սիրով և պատրաստակամութեամբ կը խրախուսէ Ս. Մաշտոցի նախաձեռնութիւնը և իր արքայական գանձը կը տը-

րամադրէ գործին յաջողութեանը համար:

Այսպէս, վեհապետ և հայրապետ արդէն կը նախատեսեն ազգին փրկութիւնը, կը նախատեսեն թէ շնորհիւ ազգային մատենագրութեան կարելի պիտի ըլլայ մեր երկիրը ազատել ասորի և յոյն քահանաներու հակընդէմ պրոպականատէն և պառակտող ուժէն, ինչպէս և եկեղեցին տալ այն հեղինակութիւնը, որ չէր կրցած ունենալ աւելի քան հարիւր տարուան գործունութեան ըրջան մը բոլորելով հանգերձ, զայն դարձնելով հայ լեզով, հայ բարբառով, հայ սրբազն մատեաններով ազգային եկեղեցի:

Ակաւ Ս. Մեսրոպի երկունքի և տըքնութեան ըրջանը որ պսակուեցաւ յաջողութեամբ և մեծ հայուն կինսագիրը՝ կորիւն այսպէս կը պատմէ: — «Նա իր սուրբ աջով հայրաբար ծնեց նոր և սքանչելի ծնունդներ՝ հայ լեզուի նշանագիրները: Եւ այնտեղ անմիջապէս նշանակեց, անվանեց ու դասաւորեց, յօրինեց վանկերով ու կապերով:»

Հայ ժողովուրդի գոյութեան և ճակատագրին համար, վճռական նշանակութիւն ունեցաւ գիրելու գիւտին մեծագործութիւնը, որ ըստ Կորիւնի, տեղի ունեցաւ վրամշապուհ արքայի թագաւորութեան վեցերորդ տարին (404—406): Եւ ահա կ'սկսի գրագիտութեան տարածումը. դպրոցներ կը բացուին, թարգմանչական աշխատանքը կ'սկսի ու կը ծաւալի, Ս. Գիրքը և կրօնական այլ մատեաններ հայերէնի կը վերածուին, հայ եկեղեցին, որ մինչեւ այդ ծուականը ասորական և յունական եկեղեցիներէն բնաւ տարրեբութիւն ունեցած չէր, կ'ազգայնանայ, կը հայանայ:

Ս. Մաշտոց կը ըրջի հայաստանի զանազան գաւառները միեւնոյն առաքելութեամբ: Կ'անցնի արեւմտեան Հայաստան ուր նոյիապէս դպրոցներ կը բանայ և կուսուցանէ հայ նորագիւտ քերականը որուն ուսուցման արտօնութիւնը այնքա՞ն մեծ գծուարութեամբ ձեռք բերած էր Բիւզանցիոնի կայսր Թէոդոսիոսին: Եւ Կորիւն կը գըրէ (Վարք Մաշտոց էջ 56). — «Այնուհետեւ այնտեղ սրտալիր ուրախութիւն էր և հա-

ձելի տեսարան աչքի համար։ Այն ժամանակ անպայման սքանչելի դարձաւ երանելի և ցանկալի Հայաստան աշխարհը որտեղ երկու հաւասարակիցներու ձեռքով մի անգամէն եկան, հայերէնախօս ու հայերէնաբարբառ դարձան օրէնսուսոյց Մովսէսը՝ մարգարէներու ամբողջ դասով և յառաջադէմ Պօղոսը՝ բոլոր առաքեալներու խումբով։

Աւելորդ է ըսել թէ չնորհիւ Ս. Սահակ Պարթեւ հայրապետին, Ս. Սեսրոպ Մաշտոցի և թարգմանիչներու հոյլին բարձրացաւ հեղինակութիւնը հայ եկեղեցին, որուն հովանիին տակ կազմաւորուեցաւ և ուռոճացաւ հայ մշակոյթը և հայութեան կրօնաբարոյական կեանքը, որոնք անհուն ու անսահման աղէտներու մէջ, ամուր ու ապահով յենարանը հանդիսացան մեր ազնըւական ցեղին զոյատեւման պայքարին։

Էւ այսպէս, տարիներ անցան, գարեր սահեցան գացին բայց Մեսրոպեան ուղղութիւնը — վարժարաններ հիմնելու և սերունդներ դաստիարակելու — շարունակուեցաւ ու կը շարունակուի մեր ազգային կեանքին մէջ, սայր Հայրենիքէն մինչեւ ամենահետաւոր անկինները տարագիր հայութեան։ Էւ եթէ այսօր կ'օրհնենք ու կը փառաբաննենք ս. Մաշտոցի և Ս. Սահակ Պարթեւի և անոնց անմահ ընկերակից թարգմանիչներու հսկայական գործը, չենք կրնար մոռնալ նաեւ այն մէկենասները, որոնք իրենց նիւթական լայն զոհաբերութեամբը սատարեցին որ այդ ամուր և ապահով կոռւանը՝ հայ զիրն և հայ մշակոյթը տիրապետէ մեր կեանքին, դարբնէ մեր հոգին, և ազգային զիտակցութիւնը ամբացնէ մեր ժողովուրդի բոլոր խաւերուն մէջ։ Այդ մեկենասներուն առաջիննէ անկասկած հայոց ուսումնասէր և հեռատես մեծ արքան՝ Վուամշապ և Արշակունին, որ հեռամեծ սուրբերուն հետ հայ մշակոյթի երրորդութիւնը կազմեց և իր արքայական գանձը տրամադրեց ի նըպաստ Սուրբ Գործին։ Վուամշապուհ արքային վսեմ օրինակին հետեւեցան դարեր և ընթացքին այն բազմահազար հայ իշխանաւորներն ու մեծահարուստները, ուր նք ուսման և կրթութեան տաճարներ ու



ՊՐ. ԱՐՇԱԿ ՄԷՅԹԻՄԵՑԵԱՆ

Արժանալների շառաւիղը Հ. Բ. Բ. Միտքան առաջին բարեւարակութամբ համարուցեալ ԳՐԻԳՈՐ ՄԷՅԹԻՄԵՑԵԱՆի

որ դպիներու նորակառոյց Սր. Մարկոսի ամառ հոյակապ տաճարին ճարտարապետներին և, պարզեաւորուեցաւ շենց շանշանով մը, ամրող Ավորիկիի և Մերձաւոր Արևելյի Սր. Մարկոս Առաքեական Աթոռի գահակալ ։ Մրութիւն Քիրիլու Երիխի կողմէ։

Մեր շերմագին շնորհաւորութիւնները։
«ՏԵՂԵԿԱԾՈՒ»

մենաստաններ կանգնեցին և կարելիութիւնը ընծայեցին մեր բազմաթիւ սերունդներուն որ Ս. Մեսրոպի շունչով զարգանան և մեծ կուսաւորիչի ջահը ի ձեռին ծառայեն հայ դպրութեան։

Ի՞նչ խօսք, որ այս ազգանուէր և ազնուատոհմ մեկենասներէն մեծ խումբ մը հիմնագիրը հանդիսացած է Հ. Բ. Բ. Միութեան և անոր վաթսունամեայ փառապահն գրօշին տակ, ներշնչուելով Ս. Մեսրոպի հայրենասէր, հայրենապաշտ օրինակով, օժանդակած է ու կը շարունակէ օժանդակել Միութեան մշակութային կրթական բոլոր ձեռնարկներուն։

Այդ ազնուատոհմ հայերու շարքին ահա՛ տիպարը Մաշտոցի ոգիովը աճած, ապրած և սնած ինչպէս և Վուամշապուհ մեծ արքային օրինակին հաւատարիմ աննըման հայուն, Միութեանս արժանանտիր նախագահ Ալեք Մանուկեանի, որ իր շարք մը նուիրատուութեանց վրայ աւելցուց 1.000 000 տոլարի մշակութային հիմնադրամ մը, սատարելու համար հայ լեզուի, հայ մշակոյթի և հայ ոգիի պահպանումին, զարգացումին և տեւականացումին։

Յաւիտենական գովք և պաշտամունք մեր մշակոյթի անմահ հիմնագիրներուն, նուիրեալներուն և գործիչներու յիշատակին, և խանդավառ հիացում, սէր և յարգանք անոնց ոգիովն ու օրինակովը ներշընջուած մեր բոլոր մեծահոգի մեկենասներուն։

Ս. ՄԵՍՐՈՊ

Օշականի ամենասուր գերեզման,
Հանճարի հող, ուրկէց այսօր,
Տասնեւնին մռիկեան դարերու
Պատմոթին մը պերհաւուք,
Արեւելքն արեւմուտ, Հայերն բովանդակ
Դէպի զմեզ, ազատուն աղօթելու կը շարժէ...

Օշական անհուն մեռեալ
Դուն բիւրաւու նիւդերով
Ռսկենոս գե's զիտութեան,
Մտի փրկիչ, յոյսի Հսկայ, կեանի կեղրոն,
Դուն անվախան փուշացեալ,
Դուն ջահերու անմարելի շտեմարան
Ռուկէց ուղեղու, մանկութեան օրերուն,
Եռադարձուն եկայ վառել...

Օշականի վսեմական վարդապէտ,
Դուն վենիմանս վանսկան եւ Ասծոյ բաժակ,
Դուն Յիսուսի բազմարութեան պատմոնան,
Խօսի՛ աղքիւր, բանի բարձունք,
Կարողութեանց անվեց կատար,
Դուն իմաստի աւազան եւ աղօթի կապոյս անձեւ
Ասի մը հողէդ, ամբողջ երկինք մը դեռ կը բուրէ...


Օշականի դուն անկորուս կրօնական,
Անապատին մէջ միւրնուած ճգնաւոր,
Դուն անբասիր եւ մենենական մենակեաց,
Խունկի անտառ, կնդրուկներու բուրաստան,
Քիսուսի ազնիւ խօսին դուն տիրական տարածիչ
Եւ կրամիրեայ ուղղափառ սիւն,
Եւ մտի գմբէք եւ հոգիի անծայրածիր հորիզոն,
Դուն ընորին աշնանային շատրուան,
Քու հաւասէ՛դ, հաւատացեալ՝ ես ալ լացի...

Օշականի հանճարաւանին ս հողակոյս,
Եկեղեցւոյ խորանին բով անուխուն մրախող
Եւ ենովայի պատկամախոս մեծ Մատեանին
Դուն սրազիր բարզմանիչ,

Ոսկեդարու աղամանդեայ բանալի,
Դուն հայ դպրութեան անըշջանակ լրւամուտ,
Դուն լեզուի կանառ, գեղեցկութեան իջեւան,
Դուն նեմարան մարմարային մասձումի
Ներէ՛ որ քու աշակերտդ այս արքեցեալ,
Տասնեւնինգ դարեր յետոյ, զի՞զ պատէ....:

Օշականէն ի մեզ հասնող Մտի Ս.սուած,
Դուն հասողութեան նիմնաբար,
Ս.սղերէն մեզ լոյս լեցնող ոսկեհասակ աւտանակ,
Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի....
Դուն մասձման ծարաւներու արծաթեայ ծով,
Դուն Տարօնածին հսկայ Մովսէս,
Դուն անհպելի մատենազիր մայր բարբառի
Թո՛ղ իմ գանկո, վերջալոյսիս,
Քնարիս հետ, մոխիրներովս առլցուն,
Յուղարկաւորներս՝ խնկառութի մը փոխարէն,
Հողակոյսիդ վրայ վառեն...:

ԱԻԱ.ՄԱՆՅՈ



ԱՄԵՐԻԿԱՆՑԱՅ ԿԵԱՆՔ

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ

Հ. Բ. Ը. ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԴՐՈՒԻՆ ՄԵԶ

Ապրիլ 25էն ի վեր Միացեալ Նահանգներու իր զաւակներուն մէջ կը գըտնուի Հայոց Եկեղեցւոյ հոգեւոր պետք՝ Ն. Ս. Օ. Վազգէն Ա. Վեհափառք: Աւելի քան 2000 հայեր Քենէտի օգակայանը գացած էին Հայոց Հայրապետը դիմաւորելու գրւխաւորութեամբ Ամերիկայի Արեւելեան և Արեւմտեան թեմերու Առաջնորդ Սրբազններու, թեմական խորհուրդին, Նիւ Եսրքի Մայր Տաճարի շինութեան յանձնախումբի անդամներուն, Վեհին բարի գալուստ մաղթելու համար նոյնպէս օգակայեան կը գտնուէին Հ. Բ. Ը. Միութեան նախագահը, ընդհ. անօրէնը, Կեդր. Վարչութեան անդամները և Ամերիկայի Յանձնաժողովի կամքը, «Յուշարար»ի խմբագիրը և Միութեան գրասենեակներու պաշտօնէութիւնը:

ՄԱՅՐ ՏԱԶԱՐԻ ՕՇՈՒՄԸ

Ապրիլ 23ին Վեհափառք օծեց Նիւ Եսրքի նորակառոյց փառաշուր Մայր Տաճարը, որ Սուրբ Վարդան անուանուեցաւ, ի յիշատակ Մամիկոնեան Զօրավարին և յետագայ դարերուն անոր ուղիէն քալող հայ քաջերուն և սուրբերուն, որոնք արիաբար նահատակուեցան հայ հաւատաքի և Հայրենեաց աղատութեան համար: Հայրապետական Ս. պատարագին ներկայ եղան քաղաքապետ Ճան Լինտողի, Կաթողիկէ եկեղեցւոյ պետ Թերենս Արք. Գուղ, եղիսկոպոսական Եկեղեցի Առաջնորդ Հոգևեպիսկոպոս Տանեկըն, Համաշխարհային եկեղեցինրու Խորհուրդի ներկայացուցիչ Տոքթ. Ֆիլիպ Ճանսլըն և ուրիշ հոգեւոր և աշխարհական բարձրաստիճան հիւրեր և աւելի քան 2500 հաւատացեալներ: Անցնող երկու շաբաթներուն, Նորին Սրբութիւնը այցելութիւնը ընդունեց Նիւ Եսրքի քաղաքապետին, Միաց. Նահանգներու, Գանձատայի և Հարաւային Ամերիկայի

յունաց Առաջնորդ Գեր. Եագովոս Արք. ի և այլ ներկայացուցիչներու: Նոյնպէս Վեհին ի պատիւ կրօնական հանդիսութիւններ սարքուեցան Յունաց Առաջնորդարանին, Կաթողիկէներու Սէյնթ Փէթրիկ Մայր տաճարին՝ Գուղ Արքեպիսկոպոսին հրաւերով և մասնակցութեամբ, ինչպէս նաև Համաշխարհային և Եկեղեցիներու Ազգային Խորհուրդին (Շուորլտ Էնտ Նէշնըլ Ջըրչ Գառունսըլ) կեղրոնատեղիին մէջ, հայերէն և անդերէն լեզուներով:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱԿ.Ի ԸՆԴՀԱՆՈՒՐ

ԳԱՐՏՈՒՂԱՐԻՒՄ ՀԵՏ

Մայիս 2ին, ՄԱԿ.Ի ընդհանուր քարտուղար պ. Ռւ Թանթ, իր պաշտօնատեղիին մէջ ընդունեց և սիրալիր տեսակցութիւն մը ունեցաւ Ամենայն Հայոց Հայրապետին հետ: Նոյն օրը, կէսօրին՝ Վեհին սեղանակից եղան Ս Ակի մօտ 20 երկիրներու գեսպանները, ինչպէս՝ Միացեալ Նահանգներու, և Միութեան, Անդլիոյ, Գառնատայի, Հնդկաստանի, Աւստրալիոյ, Եպիպտոսի, Թուրքիոյ, Եթովպիոյ, Փորթուկալի, Լիբանանի, Յորդանանի, Իրանի Կիլլըռոսի, Յունաստանի և Վատիկանի ներկայացուցիչները:

Վեհի ԿԱՅՑՑԵԼԻ Հ. Բ. Ը. Միութեան, ԿեֆՈՒՆԸ. — Մայիս 6ի գիշերը Նորին Սրբութիւնը, ընկերակցութեամբ Առաջնորդ Տ. Թորգոմ Արքեպիսկոպոսի, Տ. Կոմիտաս Եպսկ.ի Մայր Աթոռի Հոգեւոր ճեմարանի տեսուչ Հոգեշ. Ներէս վրդ.ի, «Էջմիածին» պաշտօնաթերթի խմբագիր Արթուն Հատիւթեանի և Յովհ. սարկաւագ Գասպարեանի, հայրապետական այցելութիւն մը տուաւ Հ. Բ. Ը. Միութեան Կեդրոնին: Վեհին ի պատիւ սարքուած ընդունելութեան մասնակցեցան Կեղրոնական Յանձնաժողովի անդամներն ու Միութեան պաշտօնէութիւնը: Բնթրիքի շէնչող մը թնողութիւն մէջ, Վեհափառին արեւշտութեան համար մաղթանքներ եղան և բաժակներ պարպուեցան: Ելոյթներ ունեցան պպ. Գ. Կիրակոսեան, Հատիւթեան և Թորգոմ Սրբագան, որոնք անդրագարձան Վեհափառ Կաթողիկոսի մեծիմաստ այցին և

շինարարական ձեռնարկներուն, ինչպէս
նաև Հ. Բ. Բ. Միութեան կատարած աղ-
գաշէն մեծ գործին, անցնող վաթսուն տա-
րիներու ընթացքին:

ՎեհՇԱՓԱՌԻ ԿՐ ԽՕՍՔ. — «Այս Տունին
մէջ, Հ. Բ. Բ. Միութեան կեդրոնի յարկին
տակ, ինքինքս չառ հարազատ կ'զգամ: իմ
տունիս մէջ կ'զգամ կ'ըսեմ այսպէս ոչ
միայն գաղափարական կամ բարոյական
իմաստով, այլ պարզ, սովորական իմաս-
տով, քանի որ ես ալ Հ. Բ. Բ. Միու-
թեան անգամ եմ 1955էն իվեր, Գահիրէի
մէջ անգամ արձանագրուեցայ երբ Միու-
թիւնը կը տօնէր իր հիմնագրութեան հօամ
եակը: Հ. Բ. Բ. Միութիւնը ի հարկ է Հա-
յոց Հայրապետին խոր գնահատանքին ա-
ռարկան կը հանդիսանայ, ինչպէս նա-
խոր Ամենայն Հայոց Հայրապետները ար-
տայայտած են իրենց գնահատանքն ու
օրհնութիւնները՝ կոնդակով ու խօսքով:
Խկապէս օրհնութիւն մը եղաւ Հ. Բ. Բ.
Միութիւնը հայ կեանքի մէջ, չկայ ի հարկէ
մէծ, շինարարական ձեռնարկ մը, աղ-
գային գործ մը որուն իր մասնակցութիւ-
նը բերած ըլլայ Հ. Բ. Բ. Միութիւնը
Հայաստանէն սկսեալ մինչև Սփիւռքի հե-
ռաւոր անկիւնները:

Հ. Բ. Բ. Միութիւնը թող յաւէտ մը-
նայ անսասան, մէկ և անբաժան, և իր
առաքելաւթիւնը շարունակէ յօգուտ հայ
ժողովուրգին, հայ մշակոյթին, Հայաս-
տանեայց եկեղեցիին»: Ապա իր մտահո-
գութիւնը յայտնելով հայապահպանութեան
հրատապ հարցին՝ վեհափառը շարունակեց.
— «Մենք, Հայաստանի մէջ, Ս. Էջմիած-
նի մէջ, յաճախ կը մտահոգութիւնք և սխա-
լած չեմ ըլլար ըսելով, կը տառապի՞նք թէ
Սփիւռքի հայութեան ճակատագիրը ի՞նչ
պիտի ըլլայ: Իրօք այնտեղ Հայաստանի
մէջ, մեծերէն՝ մտաւորականներէն մինչեւ
պարզ մարդիկ ունին այս հարցին գիտակ-
ցութիւնը ու նաև ներքին տառապանքը,
թէ արգեօ՞ք արտասահմանի հայութիւնը
պիտի կը սոսուի: Ասիկայ մեր առաջին մը-
տասահնութիւնն է, զոր կ'ուղենք Հ. Բ.
Բ. Միութեան փոխանցել որպէսզի իր ըո-
լոր ուժերը, իր նիւթական միջացները տը-

րամագրէ հայապահպանման գործին, որ-
պէսզի հնարաւոր եղածին չափ տոկայ,
հայ ապրի հայութիւնը, իր մշակութային
արժէքներու գիտակցութեամբ, իր պապե-
րուն հաւատքով և հայրենաբազմ զգացում-
ներով: Մեր ժողովուրգը այսօր՝ ստոյգ
կրնանք ըսել՝ վերածնունդի ճամբուն մէջ
կը գտնուի: Ո՞չ ոք չի կրնար տարակուսիլ
թէ հայ ժողովուրգը զարթօնքի մէջ է, իր
գիտակցութեամբ ինքզինքը կը կառուցա-
նէ, իր հայրենիքը կը վերաշնէ ապագայի
մէծ յայերով: Մեզի համար յաւիտենա-
կան են Հայաստանն ու հայ ժողովուրգը:
Մեզի համար վաղն է կարեւորը: Ինչ որ
կը կատարուի հոն, ըսենք ազգային գիտակ-
ցութեան զարթօնքը, ցոյց կուտայ թէ մեր
ժողովուրգը վերելքի ապահով ճանապար-
հին վրայ կը գտնուի: Այս առաջընթացին
մէջ իր ուրոյն տեղը ունի, իր աշխատան-
քի բաժինը կը կատարէ Մայր Աթոռ Ս.
Էջմիածինը, իրեւ եկեղեցական կեդրոն և
իրեւ հոգեւոր հեղինակութիւն:

Ս. Էջմիածինը պաշտելու տեսակէտ-
էն բնա՛ւ ետ չի մնար Մայր Հայրենիքի
մէր ժողովուրգը: Գիտեմ, տարբեր բան
ըսողներ կան Սփիւռքի մէջ, մի՛ հուա-
տաք ատոնց: Իրեւ Ամենայն Հայոց կեզ-
րոն, Հայաստանեայց եկեղեցին մէկ գլուխ
ունի, մէկ կեզրոն. ատիկայ Ս. Էջմիած-
ինն է: Կարելի չէ հայ ըլլալ և ուրիշ տե-
սակ մտածել Ս. Էջմիածնի մասին: Ի՞նչ
կայ աւելի զօրաւոր ազգակ հայութեան
պահպանութիւնն համար քան օրհնութիւնը
Ս. Էջմիածնի:

Այս վերածնունդի ոգին է որ կուզենք
արտասահմանի մէր զաւակներուն բերել
Ս. Էջմիածինէն և Հայաստանէն և ըսել
անոնց թէ, զուր չեն ձեր կատարած աշ-
խատանքները այստեղ՝ ամէնուրէք:
Մենք ձեր կողքին ենք, Մայր Աթոռի օրհ-
նութիւնը ձեզի հետ է, Հայաստանի ժո-
ղովուրգը ձեր կողքին կը գտնուի, յառաջ
ընթանանք նպատակասլաց կերպով, որպէս-
զի պահենք հայութիւնը արտասահմանի
մէջ:

Պիտի վերագառնանք Ս. Էջմիածին
աւելի զօրացած, ձեր վերաբերմունքէն և
խօսքերէն աւելի քաջալերուած հաւատքով

և պիտի ազօթենք, որ Աստուած իր հովանին տարածէ Հ. Բ. Բ. Միութեան վրայ, որպէսզի շարունակէ իր ազգաշխն և եկեղեցանուէր գործունէութիւնը»:

Այս առիթով Վեհափառը Հ. Բ. Բ. Միութեան հուրիբ Սանահինի վանքին մէկ գեղեցիկ խաչքարին վերաբարութեան նկարը:

Խմբովին երգուած «Հայր մէկ»ով և Վեհափառին օրհնութեամբ իր լրումին հաւսաւ յաւէտ յիշատակելի այս երեկոյթը ժամը 9.30ին:

— Արամ Խաչատուրեան Միացեալ Նահանգներ այցելութեան առթիւ յաղթական նուազահանդէմներ տուաւ և Մարտ 13ին մեկնեցաւ:

Մարտ 10-ին, Նիւ Եորքի «Փլազա Հութէլ»ի շքեղ սրահին մէջ մէծ արւեստագէտին ի պատիւ տրուեցաւ գեղարվեստական ցերեկոյթ մը, նախաձեռնութեամբ հայ արւեստագէտներու, որուն ներկայ եղան աւելի քան հազար հոգի նիւ Եորքէն, Ֆիլատելֆիայէն, և Պութընէն:

— Հ. Բ. Բ. Միամիթեալն Ամերկայի Կեդր. յանձնաժողովը Տէր և Տիկ Արամ Խաչատուրեանի ի պատիւ ընդունելութիւն մը սարքեցին Միութեան Կեդրոնին մէջ: Շէնչող մթնոլորտի մէջ անցաւ ընթրիքը, որու ընթացքին բաժակներ պարպըւեցան մէծ արւեստագէտին կենացը: Յոտնկայս ու ջերմ ծափերու մէջ խօսք առնելով Պ. Խաչատուրեան չնորհակալութիւն յայտնեց եղած ընդունելութեան համար և անդրագաւառնալով Հ. Բ. Բ. Միութեան բաւարար թէ «բաւականին լու կը ճանչ նամ անոր զործունէութիւնը դպույներն ու երիտասարդական կազմակերպութիւնները» իսկ Միութեան կողմէ հաստատուած «Արամ Խաչատուրեան» երաժշտական մըրցանակին ակնարկելով, թէլագրեց բըժախընդութեամբ ընտրել անոր թէկնածուները և հնարաւոր բոլոր միջոցներով քաջալելի հայ մշակոյթի պահպանումը ու ծաղկումը Սփիւռքի մէջ և սերտացնել արտասահմանի և Մայր Հայրենիքի հայութեան կապերը:

«Տէր կեցյա» մաղթերգով և Թորգոմ Սրբազնի օրհնութեամբ փակուեցաւ ընթրիքը:

50ԱՄԵԱԿ Նիւ ե՛՛րբի Տիկ Կեդր.

ՑԱՆՉՆԱԿՈՒՄԲԻ

— • «Մէյնթ Մեծիօ» (Նիւ Եորք) պահովին մէջ, յորելինական ճաշկերոյթ-հանգէսով մը, արժանավայել կերպով տօնաւեցաւ Նիւ Եորքի Տիկնանց Կեդր. Յանձնախորհի յիսնամեալը: Գործադրուեցաւ գեղարվեստական յայտագիր: Ելոյթներ ու նեցան Տիկ. Տանձեան, պատ. Տիգրան Սմբարեան Գր. Կիրակոսեան: Ամերիկայի Կեդր յանձնաժողովին կողմէ խօսք առնելով Տիկ. Մարգարիտ Քիմպըլ չնորհաւորեց Տիկնանց այս նշանակելի հանգրուանը և սոկեզօծ գեղեցիկ բաժակ մը նուրիբ յանոց մըրաշան ատեհնապետուհի Տիկ. Արմինէ Տէմիրձեանին: Օրուան պատոյ հիւրեմն էին Տէր և Տիկ. Մապութ Մորկընթօ, — թուը 1914ին Պուտյ Ամերիկեան զեսպան Հէնրի Մորկընթոյի — ու ոնք ներկաներուն կողմէ յոտնկայս ծափահարուեցան:

— Տիրբոյիդեն Մագսաւո Սարգիսեան միանուագ 3 և առլար վճարելով անդամագըրուած է Միութեանս: Վերջերս գարձեալ միանուագ 100 առլար վճարելով իր անդամագըրութիւնը կ'երկարէ ցմահ:

— Հ. Բ. Բ. Միութեան աշակերտական ամառային կայեանը՝ «Քէմբ Նուպար» վերաբացուեցաւ Միութեան սեփական հողամասին վրայ, ինտես կոչուած գեղատեսիլ ամառանոցին մօտիկը:

Ամերիկայի Կեդր. յանձնաժողովը անցեալ աշնան գնեց «Քէմբ Նուպար»ի հողամասը, որ կը գտնուի Նիւ Եորքէն երեք ժամ հեռու (ինքնաշարժով), Քէցքել լեռներուն վրայ, ինտես կոչուած գեղատեսիլ ամառանոցին մօտիկը:

400 էյքըր տարածութեամբ այս նոր կայեանը ամէն տեսակ յարմարութիւններ ունի, ինչպէս նաև բնական խոչըր ու գեղեցիկ լիճ մը: Սարքուած է արդիական խոհանոց, կատարուած են անհրաժեշտ նորոգութիւններն ու բարեգարգումները, վերջապէս իտէալ վայր մը՝ մանուկներու կազզուրման համար:

Կայանը վերաբացուեցաւ այս տարի Յուլիս 1ին:

ՍՓԻՒԹՔԱՀԱՅ ԿԵԱՆՔ

ՄԵԾՆ ԲՐԻՏԱՆԻԱ. Լոնտոն. — Տանըմարքացի գրող Անտերսըն անդլիական «Թօյըրլ» գործակալութեան միջոցաւ կալմակելպեց իր գասախօսութեանց շարքը, նիւթ ունենալով «Հայաստան եւ հայ ժողովորդը»։ Անկնդիրները՝ աւելի քան 50000 էին։ Անտերսըն գասախօսեց Ակովախոյ և Մեծն Բրիտանիոյ տասնեակ մը քաղաքներու ինչպէս և կոնտոնի հանրային գրադարաններու Աշխարհագրական ընկերութեան, և մշակութային ակումբներու մէջ։ Ցուցադրեց մոգական լապտերով գունաւոր նըղկարներ, արտասանեց Քուչակի սիրային տաղերէն անդլերէն թարգմանութիւններ։ Պրոպագանտի այս սքանչելի ձեռնարկը եւրանի թէ կրկնուէր աշխարհի ամէն կողմը։

—. Լոնտոնարնեակ երիտաս սրդ չնորահալի երգահան և խմբավար Երջանիկ Մեսսերեանի զեկավարած հայկական նոր երգչախումբը վերջերս Ալոն վարժարանի գահին մէջ տուած է փայլուն համերգ մը։ Երգուած են Կոմիտասի, Պէրպէրեանի, Կանաչեանի և Ալթունեանի խմբերգները։

Դահլիճը կը յորդէր լոնտոնահայերով որոնք յուղուով և խանդավառութեամբ ողջունած են հայ երգը,

—. Լոնտոնի Հայ Տան մէջ, տարւոյս սկիզբը Հ. Բ. Բ. Միութեան անդամական ընդհ. ժողովը գումարուելով ընդհանուր գնահատանքի արժանացաւ վարչութեան տեղեկագիրը, յատկապէս կարօտ հայ ուսանողներու տրուած օգնութեան և Զաւէն Սիւրմէլեանի «Սամայ Ծոերը» երկին անդլերէն հրատարակութեան առնչութեամբ։ Ընտրուեցաւ նոր վարչութիւն որուն կ'անդամակցին Տիկին Ֆինինկ, Օդ. Ս. Զիլինիլիրեան, պատ. Ա. Ապածեան Պ. Պոյամէտան և Գ. Մալիքեան։ Կազմուած է նաեւ Տիկինանց օժանդակ մարմինը որ արդէն իսկ մշակած է հայերէն լեզուի գաւզնթացքի ծրագիր մը, որուն իրագործումը պիտի վստահուի փորձառու հայ ուսուցիչներու։

Կազմուեցաւ նաեւ «Ազգային տօներու տօնակատարման յանձնախումբ» մը,

համարդային մասնակցութեամբ տօնելու համար ազգային բոլոր տօները։

ՅՐԱՆԱԱ. ՓԱՐԻԶ

Ցուլիս 17ին Փարիզ ժամանեց Վեհ. Հայրապետը արժանիթիւննեան օգանաւով։ Օրիի օգակայանի պատոյ հիւրանոցին մէջ Զինքը ընդունեցին Կար. եպիսկ. Ամատունի, Վեհ. Սիսիեան, Միթթարեան հայրեր, Հ. Յակոբ վրդ. Զանթայեան, Գերապոյթառ Մախլուֆ (մարոնի եկեղեցի), Ֆրանսայի արտագին նախարարութեան ներկայացուցիչ Ժադ Լիմէ Պէլէս, Երաւանդ Հիւսիսեան, Վ. Մավեան եւայլն։

Վեհափառը առաջնորդուեցաւ եկեղեցի, որ ծայրէ ծայր լեցուն էր։ Սերովք Արք.ի բարի գալուստի խօսքէն յետոյ, Վեհափառը ներկայացուց իր շրջապտոյտը էջմիածինէն Վիեննա ապա Հիւս։ և Հարաւային Ամերիկա, յայտնեց թէ այս պատեհութեամբ օծած է չորս նորակառոյց եկեղեցի, իսկ երկուքին ալ հիմնարկէքը կատարած։

—. Ցուլիս 23ին Վեհափառը պատարագեց Փարիզի Ա. Ցովհաննէս Մկրտիչ եկեղեցին մէջ։ Ա. պատարագէն վերջ տեղի ունեցած է պատուասեղան «Փլազա Աթէնէ»ին մէջ։

Երկուշարթի, 24 Ցուլիսին Վեհափառը ընդունուեցաւ արտաքին նախարար Տըպրէկի կողմէ։

Ցուլիս 24ին Պորժէկի օգակայանէն Վեհափառը վերադառնաւ Ա. էջմիածին։

ԼԻԲԱՆԱՆ.

—. «Գրական շրջանակ»ի հրաւէրով, Լիբանան ժամանեց Հայաստանի ճարտարապետներու միութեան նախագահ Վարազգատ Յարութիւնեանը։ Ամբողջ տասը օր հայկական ճարտարապետութեան փառատօնն էր որ տեղի ունեցաւ Պէյրութի մէջ, փառատօն՝ նուիրուած պատմական յորելեանին Երեւանի 2750 ամեակին։ Հայրենի հիւրը տուաւ շարք մը գասախօսութիւններ։

—. Ցաւով կ'արձանագրենք մահը

Մեծի Տանն Կյլիկիոյ միաբաններէն Բարձր.
Խաղ Արքեպիսկոպոս Աջապահեանի:

— Գալուստ Կյլիկիոյ հիմնարկութիւնը որոշած է հրատարակել Երանաւշընորդ Գարեգին Կաթողիկոս Յովսէփեանի ամբողջական գոշծերը, հայ մհծանուն հոգեւրականին և գիտնականին ծննդեան 100 ամեակին առթիւ:

— Երեւանի պետական համալսարանի գոցենա Փէրդ Արքապեանը այժմ կը դասախոսէ Պէլութի Հայկազեան գոլէժի հայագիտական բաժնին մէջ:

— Պէրութի մէջ, Հայկական Բարեգործական նոր. Միութեան Երուանդ Հիւսիսեան հայագիտական հիմնարկը, որ 1953ին հիմնուեցաւ, այս տարի տուած է իր անդրանիկ շրջանաւարտները:

Ի Բ Ա. Ք

— Շուրջ քառասուն տարիներ առջ Հ. Բ. Ը. Ա. Միութիւնը իր արմատները նետած է իրաքահայ կեանքէն ներս, և վայելած անվերապահ քաջալերանքը զազութին հայրենասէր անդամներուն: Այժմ Պաղտատի մէջ զնուած է նոր ակումբ մը, ուր պիտի սարքուին պարահանդէսներ, խնճոյքներ, ճաշկերոյթներ ինչպէս նաև մշակութային ձեռնարկներ: Թատերական և պարային ելոյթները պիտի քաջալերուին, իսկ աւումբին լայնարձակ դաշտը հայ երիտասարդութեան տրամադրուած է: Իրաքի մեր կազմը հարիւրէ աւելի ուսանողներու կրթաթոշակ յատկացուցած է: Բարեգործականի սեփական վարժարանի բացումը պիտի չուշանայ:

Իրաքի Հ. Բ. Ը. Ա. Միութեան նախաձեռնութեամբ, Աւարայրի հերոսամարտին նույիրուած յուշահանդէս մը կազմակերպրւեցաւ, որուն ներկայ գտնուեցաւ խուռան բազմութիւն մը: Գործադրուեցաւ գեղարւետական յայտագիր մը, մասնակցութեամբ Միութեան երգչախումբին: Բեմադրուեցաւ «Վասակի իղձը» թատերական պատկերը: Օրուան բանախօսն էր Տոքթ. Մ. Տէր Յակոբեան, իսկ փակման խօսքը արտասանեց Առաջնորդ Ս. Հայրը:

ԱՅԻՐԻԱ.

— Դամասկոսի Հ. Բ. Ը. Միութեան Երիտասարդացի հրաւէլուզ Երեւանի ճարտարապետներու միութեան նախագահ Դոկտոր Վարազդատ Յարեկիս Յովսէփի մասնախօսն Յովսէփի մութեան Մայիսի 1ի երեկոյեան Միութեան ակումբին մէջ դասախոսն «Երեւան քաղաքի 2750ամեակը» Նիւթին շուրջ: Հետաքրքիրներու հոծ բազմութիւն մը, խանդավառութեամբ ուկնդրեց յարգելի բանախօսն հիւթեղ դասախոսներէն հոծ բազմութիւն մը, իսանդավառութեամբ ուկնդրեց յարգելի բանախօսն հիւթեղ դասախոսներէն:

Հ. Բ. Ը. Միութեան ՆՈՐԱԿԱՌՈՅՑ

ԿԱԶԴՐՈՒԹԵԱՆ ՏԱԽՆԸ ՔԵՍԱՊԻ ՄԵՋ

— Քեսապի մէջ կառուցուեցաւ տըկարակազմը աշակերտներու համար կազդուրման կայան մը, գալարագեղ բլրակի մը կողին և որուն բացումը կատալուեցաւ 14 Յուլիսի կիրակի օրը:

ՄԻՈՒԹԵԱՆ ԼԱԹԱՔԻԱՅՑ ՏԱԽ. ՄԵՋ

— Շարաթ, 13 ուլիսի երեկոյեան Սուրբիոյ Երջ. Յանձնաժողովի անդամներէն Տոքթ Ռ. Ճեպեճեան, Տոքթ. Տէմիքճեան, Տոքթ Խաչատուրեան, Հալէպի Հ. Բ. Ը. Միութեան զանազան յանձնախումբերու երեսուն անդամներով Լաթաքիա ժամանած էին: Հաւաքոյթը սկսաւ մասնաժողովի ատենապետ պր Ս. Փանոսեանի բացման խօսքով: Յետոյ խօսք առաւ Սուրբիոյ Երջ. Յանձնաժողովի կորովի և ժրաշան ատենապետ Տոքթ. Ռոպեր Ճեպեճեան որ հակիմ տեղեկութիւններ տուաւ Յանձնաժողովի աշխատանքներու մասին: Խօսք առաւ նաև կեդր վարչութեան ներկայացուցիչ պր. Մարտիրոս Խալէնտերեան որ Լաթաքիոյ մասնաճիւղի անդամներուն թեւլագրեց զարկ տալ անդամարշաւի, և այդ առթիւ խօստացաւ երկու արձեքաւոր մըրցանակներ տալ այն անդամներուն, որոնք մինչեւ 1968ի վերջը առաւելագոյն թիւով անդամ պիտի արձանագրեն Հ. Բ. Ը. Միութեան:

Եղան փոխագարձ ծանօթացումներ, լուսապատկերներու ցուցադրութիւն, հիւրասիրութիւն և հաւաքոյթը փակուեցաւ Տոքթ. Ս. Խաչատուրեանի խօսքով:

ՍՈՒՏԱՆԱՀՅԱՅ ԿԵԱՆՔ

Սուտանի հայ գաղութը ունի իր Ազգ. վարչութիւնը համապատասխան ենթամարմիններով։ Բարեբախտաբար կուսակցական վիճապեր և անմիտ պայքարներ մուտքեն գործած այս խաղաղիկ գաղութէն ներս, որով եկեղեցի և գպրոց, լոիկ միջիկ կը կատարեն իրենց ազգաշէն պարտականութիւնը։ Եկեղեցին որ վերջերս

ԿԱԶԴԻՐԻՄԱՆ ԿԱՇԱՆԻ ԲԱՑՄԱՆ ՀԱՆԴԵՍ

— Կիրակի, 14 Յուլիս, ամէն ոք կազմ և պատրաստ է, և բացառիկ եռուգետ կը տիրէ կայանին մէջ։

Արդէն իսկ մորթուած էին ոչխարները և հերիսայի կաթսաներուն տակ կը մխար կրակը։ Հետզհետէ կայան ժամանեցին, (Լաթաքիայէն), վարչականներ և անդամներ։ Քեսապի և Քարատուրանի մանաճիւղերու երկու անդամները արդէն շատ կանուխէն եկած և լծուած էին աշխատանքի։

Կայանի բացումը կատարուեցաւ միաժայն երգուած Հայր մերով և մուտքի զրան ժապաւէնը կտրեց կեդր. վարչութեան ներկայաւուցիչ պր. Մարտիլու իսկէնտէրեան։ Հրաւիրեալները ուրախութեամբ գիտեցին Բարեգործականի այս հիւրընկալ շէնքին ներքին մասերը, քընահատեցին տիրող մաքրութիւնը և կանոնաւորութիւնը որուն բացումը կատարեցաւ Սուրբական քայլերգով։ Յաջորդաբար խօսք առին Մեթի երէցնեան, Տոքթ. Ճեպեճեան, Տոքթ. Պ. Թերձանեան, Տոքթ. Ահարոն Խաչատուրեան և վերջապէս կեդր. վարչութեան ներկայացուցուցիչ պր. Մարտիրոս Խլկէնտէրեան, և Աւետարանական համայնքէն Վեր. Արտաշէս և Վեր. Ներսէս Խաչատուրեան։

Ժամը 1.30ին սկսաւ ճաշկերոյթը աղօթքով զոր կատարեց Հայր Աւետիք Թալաթինեան։ Աւանդական հերիսան և այլ ճաշէր սպասարկուեցան։ Ճաշի ընթացքին երգեցին և նուազեցին Տէր և Տիկ. Փանոսեանները և հաւաքոյթը վերջ գտաւ ընդհանուր խանդավառութեան մէջ։

Կառուցուեցաւ և օժտուեցաւ նիւթական ապահովութեամբ, կը գտնուի Սուրբէն վրդ։ Զինչինեանի հովուական խնամքին տակ։ Եկեղեցւոյ կողքին՝ զոյտ կը թարանեան մանկապարտէզը։ Աշակերտութիւնը նախական ապահովանան գէպի Մեռուպաշունջ կը թարանը, որուն զեկավարութիւնը յանձնուած է Տէր և Տիկ. Օննիկ Գալուստեաններուն։

Աշակերտութիւնը թիւը 62 է (32 տղայ 27 աղջիկ), թիւ մը որ հաւանաբար շատ աւելի բարձր ըլլայ, եթէ օտար վարժարան յաճախողները նախընտրելով ազգային կրթութիւնը, վերագառնան գէպի Մեռուպաշունջ կը թարանը, որուն զեկավարութիւնը յանձնուած է Տէր և Տիկ. Օննիկ Գալուստեաններուն։

1967-1968 կրթական տարւոյ ընթացքին, մանկապարտէզ և նախական ապահովական շրջանաւարտ, ի մէծ ուրախութիւն այս փոքրաթիւ և նոսրացող գաղութիւն։ Աշակերտութիւնը միշտ քաջակերուեցաւ մանօրէնութեան թէ հոգաբարձութեան կողմէ, որուն ատենապետը՝ Հայկ Պօտուրեան, շրջապատուած խումբ մը հայրենասէր և զոհաբերող ազգայիններէ իր լաւագոյնը կ'ընէ որպէսզի միշտ կանգուն մնայ ժիր մանուկներով լիքը հայկական այս փեթակը և անոր երգիչին տակ կը հնչեն հայ լեզուն և հայ երգը, հայ շարականը և հայ մեղեղին։

Աշակերտութեան ֆիզիքական և հոգեկան կեանքին խնամքը անպակաս է, բժիշկ Ա. Էքմէքճեան կը հսկէ փոքրիկ-ներուն առողջապահութեան, իսկ մանօրէնը, պր. Գալուստեան՝ անոնց հոգեկանին, զանոնք առաջնորդելով մէջն կիրակի և տօնական օրերուն եկեղեցի, ուր անոնք կը մերձենան նաեւ Ս. Հաղորդութեան սեղանին։

Կրթական այս գեղեցիկ աշխատանքներու կողքին մշակութային և մարդական շանքեր ալ կը թափուին, որոնց պիտի անդրագաւնանք։ Գնահատելի է մանաւանդ Ազգ. Խորհուրդի գործունէութիւնը, որուն բարերար միջամտութեան կը պարտինք ԳԱԱՊՈՃԻ Գոլէճի հայ ուսանողութեան հայերէնի ուսուցման արտօնութիւնը, որով այս տարի եւս կանոնաւորապէս շարունակուեցաւ մայրենի լեզուի գասավանդութիւնը կրթական այս յարկէն ներս։

ԱՅՑ Ա. ՄԵՍՐՈՊԻ ԳԵՐԵԶՄԱՆԻՆ

Հայաստանի աշունն է, Հոկտեմբեր ամիսը: Օքը պայծառ է և մաքուր: Ամպի ոչ մէկ կտոր: Այդ տարին, տարօրինակ է, երկինքը չի արտառում, անձրեւները ուշացել են:

Ճեմարանի աշակերտներ ենք: Դեռ շաբաթներ առաջ պատրաստուել էինք այցի գնալու Սուրբ Ծեսրոպի շիրիմին: Վերջապէս հասաւ ցանկալի օրը: Երանելի օրեր էին ճեմարանում: Ի՞նչ անհամբերութեամբ էինք սպասում այդ ցանկալի օրուան: Սովորութիւն էր ճեմարանում Թարգմանչաց տօնին ճեմարանի աշակերտութիւնը ամբողջ օրով տանելու Օշական՝ Ա. Մեսրոպի գերեզմանին այցի:

Առաւտեան, բոլորս գեռ ժամանակից շատ շուտ, աբթնցանք: Երկու ըգդացմունք համակել էր մեզ, նախ՝ որպէս աշակերտ զբօսանքի պիտի գնայինք—իսկ ի՞նչ աւելի հաճելի բան աշակերտական կեանքում, քան խմբական զրօսանքը, երկրորդ՝ պիտի տեսնէինք Հայաստանի մեծ զաւակներից մէկի՝ Սուրբ Մեսրոպի գերեզմանը:

Ազգանշանք տրուեց, և ողջ ճեմարանը շարժուեց գէպի: Օշական՝ Երեւանի մօտակայ, գէւզերից ամենից լուր, ամենից նշանաւորը:

Օշականում է ամփոփուած Հայոց Սիրտը, Հայոց Կամքը: Այնտեղից է, որ ողջ Հայաստանի վրայ լոյն է ծագում և իր կենարար ջերմութեամբ տաքացնում է հոգիները, մեզ զարձնում կորովալի, ստեղծագործ ժողովուրդ և մեզ գասում քաղաքակիրթ ազգերի շարքը: Ա՞վ ասաց թէ մեր ժողովուրդը ետ է ուրիշ ժողովուրդներից: Այն ժամանակ երբ գերմանացիք թափառում էին իրենց անտառներում և վայրի վիճակի մէջ ապրում, այդ ժամանակ հայ ժողովուրդի մէծագոյն զաւակը՝ անմահ Մեսրոպ Մաշտոցը՝ հայ ժողովուրդին տառերն էր տալիս:

Կարաւանը շարժում է զլխառութեամբ Գէորգեան ճեմարանի աւագ վե-

րակացու՝ հանգուցեալ Յովսէփ Գրիգորեանի: Մինչեւ գիւղի ծայրը կառքով գընում ենք, բայց գիւղին համակալով՝ ազտութիւն է տբում բոլորիս:

Խանիթիսուան, ցրուած վիճակում, ամէն մէկ աշակերտ, իր նախասիրած ընկերոջ հետ շարունակում է իր պայոյտը գիւղին մէջ, զրոյցի բանուելով գիւղացիների ու հետ:

Ինձ ամենամօտիկ գասընկերս է՝ Ակսել Բակունցը, որ քայլում էր ինձ հետ մտախոհ, ճակատը բաց, աչքերը սեւեռուն, իր գեղեցիկ գլուխը այս և այն լոգմ չարժեիլով: Շատ մտերիմ ընկերներ էինք, ունէինք գասարամական մի թերթ «Պըրագմատիզմ» անունով: Խմբագրում էինք երկու հոգով: Ակսելը մտածիկոտ էր և ինքնամփոփ, թէ յառաջիկայ թուի համար նիւթեր պիտի ունենանք: Ճեմարանում լաւ ընկերներ շատ ունենինք՝ Սարգիս Մարտիրոսեանը, Լէոյի քրոջ որդին՝ Լիւոն Քաջունին, Վ. Համբարձումենինը, Յարութիւն Օհանեանը և ուրիշներ:

Միայն մենք չէինք Օշական եկողը, կարծես ամբողջ Հայաստանն էր շարժուել գէպի Օշական: Թէ՛ կջմիածնից և թէ Հայաստանի հեռաւոր գիւղերից հարիւրաւոր ուխտաւորներ էին զալիս: Սալերի ճըռինչը, կենդանիների բառաչը, մատաղցու ոչխարիների մայիւնը, ձիերի խրմինչը խառնուել էին իրարու և սաեղծել մի զիւթիչ տեսարան. կարծես երկինքը ամբողջ պատած էր փոշիի ամպով: Մենք, ճեմարանցիներս, ուրախ զուարթ երգում էինք, զուարճանում: Առաւտեան զովը հաճելի էր: Անհամբեր ենք շուտ տեսնելու Մեծ Հայի գերեզմանը: Թէպետեւ մեզանից շատերը իրենց երկրորդ կամ երրորդ այցն էին տալիս Սուրբ Մեսրոպին, բայց մենք, որ առաջին անգամ պիտի տեսնէինք Մեծ Հայի շիրիմը, յատկապէս անհամբեր էինք: Հայաստանի ժողովուրդը մատուցանելու իր մեծ զաւկին՝ Սուրբ Մեսրոպին: Հայաստանը

ՄԵԼԳՈՆԵԱՆԻ ՄԵՐ ՍԱՆԵՐԸ

Հինգշաբթի, 10 Յունիս, եղիպատական «Մխրէր» օդանաւով կիպրոսէն մայրաքաղաքս ժամանեցին, անցեալ տարի Հ. Բ. Բ. Մխրթեան կիպրոսի Մելքոնեան կրթական հաստատութիւնը զրկուած սահսանուհիները, ոչո՞ք ամառնային արձակուրդը իրենց ծնողացը մօտ անցնելէ յե-

տօնում էր, ո՞վ գիտէ քանիերորդ անգամը լինելով, ամուան հայի յիշատակը:

Դիչ հանգստանալուց ու նախաճաշելուց յիտոյ կարգի մտանք և այսպէս մեղառաջնորդեցին եկեղեցի: Սյդ օրը, ի պատիւ Մեծ Հայի, Գէորգեան Ճեմարանի երգեցիկ խումբը պիտի երգէր, իսկ վարդապետներից մէկն էլ՝ պատարագէր:

Ե՞րկ սրտերը տրոփում էին: Յիշում էինք մեր դարաւոր պատմութիւնը, մեր փառքի օրերը, այժմ պիտի տեսնէինք այդ պատմութիւնը կերտողներից մէկի՝ Սուրբ Եհուարի շիրիմը:

Պատարագը վերջացաւ: Հասան ամենից ցանկալի բոտէները: Մենք անհամարելութեամբ իշանք մի աստիճան ցած զէպի այն տաճարախուցը, ուր ամփոփուած են Սուրբ Աւարտի աճիւնները: Զոյդ-զոյդ մօտենում էինք, ծնկաչոք, խաչակնքում, համբուրում շիրիմը, և թիթեւացած սըրտով և ջերմացած հոգիով հրաժեշտ տալիս նուիրական շիրիմին: Ու այս կարգով դուրս գալիս եկեղեցուց:

Ամէնքս էլ ինքնամփոփ ենք, վերցած խորհրդածութիւններ ենք անում այդ Մեծ Հայի արած մեծ զործի մասին:

Անմա՞ն գործ...

Արեւը թեքուել էր, մօտենում էր մայրամուտի ժամը: Շարում ենք միեւնոյն կարգով ու վերաբառնում էջմիածին:

* *

Այժմ, երբ բաւական տարիներ են անցել այդ երանելի օրերից, նոր միայն գնահատում ենք մեր ապրած կեանքը Ճեմարանի մէջ, մեր երջանիկ պտոյտները նրա պատմական շրջակայքում, մեր ուխտագնացութիւնը դէպի 0 չական և մեր հոգեկան հաղորդութիւնը Մեծ Հային հոգւոյն հետ:

Վ. Ա. Ց. Ա. Ա. Ա. Ա. Ա.

տոյ, վերամուտին պիտի վերագտնան, շարունակելու համար իրենց ուսումը: Ուրսին ենք հրապարակաւ յայտարարելու ոչ, եղիպատահայ ուսանողները թէ իրենց վարքնութեարեցով և թէ աշխատասիրութեամբ, զոհ թողուցած են հաստատութեան տնօրինութիւնն ու ուսուչական կազմը: Փոխազարձաբար իրենք՝ ուսանողներին ալ խանգավառ են Մելքոնեանի մէջ տիրող կարգ-կանոնէն, ջամբուած ուսումէն, մարգական և գեղարուեստական երեկոներէն եւայլն: Գոհ են խոհանոցէն, իրենց արուած բաւարար և ասողջաբար սնուանգէն և այն բոլոր խնամքներէն որոնք վլուէի կը տրամագրուին: Սյս բոլորին հետ սակայն, զարժանքով տեղեկացանք որ աւելի քան 200 երկսեռ ուսանողութիւնն մը ունեցող այս հիմնարկը մատուրիկ մը չունի իր շրջափակին մէջ, որպէս աշակերտութիւնը զրկուած է կիրակնօրեայ պաշտամունքէ, հայաստանեաց եկեղեցւոյ հոգեպարար շարականները և Ս. պատարագը վայելելու երջանիկ պատեհութիւնէն: Ս եր Սխիթարեան հայրերը հո՛ս թէ Աղեքսանց զրիոյ մէջ, իրենց վարժարանի շրջափակին մէջ ունեին մատուրիկ մը, հակառակ որ աշակերտութիւնը շատ փոքրաթիւ էր, իսկ Պոլոյ Գալֆահեան որբանոցը հարիւր տարիէ իվլեր ունի իր մատուրը, ուր ամէն կիրակի կը կատարուի պաշտամունք: Վերջապէս ինչպէս կարելի է երեսի վրայ թողուէ հարիւրաւոր զաւակներ տուանց կրօնական, քրիստոնէական դաստիարակութեան...

Հայ գպրոցը և Հայ եկեղեցին եղած են ու կը մնան միշտ քով քովի, կողք կողքի: Սրահի մը մէջ, ժամ մը բանախօսութեամբ տղաքը զբաղեցնելլ ո՛չ կրօնական պաշտամունք է, ո՛չ ալ քրիստոնէական պարապմունք: Տղաքը պէտք է ունկընդուն օրուան Աւետարանը, քարոշը, երգեն և սորվին ազօթել: Զի բաւեր միայն անմահն Թէքէեանի Եկեղեցին Հայկականը արտասահնել, այլ պէտք է համակուիլ առոր չունցնը ու սկիտվը, և այդ կ'ըլլայ մահաւանդ նոր սերունդին կրօնական և քրիստոնէական դաստիարակութեամբը, որ դժբախտաբար թերի է...:

«ՏԵՂԵԿԱՏՈՒ»ի պատաժանատու ժմօրեն եւ Հ. Բ. Բ.
Միութեան երթեանի ատենապէս Պր. Ա. Սարովիան, որ ա-
ւելի յան երկու ամիս շրջապտոյց մը կայտարեց Մայր հայրե-
նիք, Պողկարիա եւ Լիբանան, Կիրակի 11 Օգոստու, երե-
կոյեան ժամը 8.30ին Պեյրոքեն գաղով, մայրաբաղախ վե-
րադառձաւ:

Բարի գաղուտ կը մաղրենի՛ մեր յարգեղի ժմօրենին եւ
բազմարդիւն ատենապէտին եւ կ'սպատենի՛ իր համով-հոտով
ասուլիսներուն հայրենական իր սպատորութեանց առնչու-
թեամբ:

ԿԵԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷԶ

Հայաստանի Գրողներու Միութիւնը
որոշած է ամէն տարուան Հոկտեմբեր 12ը
Հայ Գիրի գիտուի օրը, գարճնել հայ բա-
նաստեղծութեան աւանդական տօն:

— Հայկական Մանրանկարչութիւնն ա-
նունով գեղատիպ ու մեծագիր հատոր մը
լոյս տեսած է Երեւանի մէջ, Մեսրոպ Մաշ-
տոց Զեռագրաց Մատենադարանին կողմէ,
ուր զետեղուած են Թորոս Ռոսլինի, Սար-
գիս Պիծկի, Մոմիկի, Յակոբ Չուղայեցիի
և ուրիշ բազմաթիւ անյայտ ծաղկողներու
75 մանրանկարները, որոնցմէ 40ը կը տրա-
ուին առաջին անգամն ըլլալով։ Ներկա-
յացուած են նաեւ երկու Աւետարաններու
կազմեր, Ալպոմին Ներածութիւնն ու նը-
կարներու բացատրութիւնները կը պատ-
կանին ողբ։ Լիտիա Գուռնովոյին, իսկ յա-
ռաջաբանը՝ Ռուբէն Դրամփեանի։ Հայե-
րէն, ուռւերէն և Գրանսերէն լեզուով գրո-
ւած են յառաջաբանը, ներածութիւնն ու
բացատրութիւնները, Ամէ կերպով պատ-
ւարեր, սքանչելի գործ մը։

— Գարեգին Ա. Կաթողիկոս Յով-
սէփեանցի ծննդեան հարիւրամեակը նըշ-
ւած է Երեւանի Մեսրոպ Մաշտոց ձեռա-

գրաց մատենադարանին մէջ, գիտական
մասնաւոր նիստի մը ընթացքին, ուր ծա-
նօթ գէմքեր խօսած են հայագիտութեան
մեծ երախտաւորին կեանքին ու վաստա-
կին շուրջ։

— Գուսան Աշոտի ծննդեան 60 ամ-
եակը տօնուած է Երեւանի մէջ Գեկտեմ-
բեր Գին։ Այս առիթով անոր Փողովրակա-
կան Արտիստի տիտղոս չնորհուած է հայ-
րենի պետութեան կողմէ։

— Ի. ոսկուայի Լազարեան ձեմարանի
չէնքը որ 19րդ գարու արեւելահայ մտա-
ւոր վերածնունդի գլխաւոր օճախը հան-
գիսացաւ, Մոսկուայի քաղաքապետական
խորհուրդին որոշումով Հայաստանի կա-
ռավարութեան պիտի վերագրածուի։ Կարգ
մը յարգարանքներէ ետք, ան պիտի գոր-
ծածուի Հայաստանի մշակութային, ար-
ևստի և տնտեսական յառաջիմութեանց
ուպէս մշտակայ ցուցահանդէսի վայր։

— Երեւանի հիմնադրութեան 2750ամ
եակը պիտի տօնուի յառաջիկայ Սեպտեմ-
բերին պետական շուքով, նախաձեռն ու-
թեամբ յորելինական յանձնախումբի մը,
զոր կը գլխաւորէ Հայաստանի վարչապե-
տը՝ Բ. Մուրատեան։

— Եջմիածին վերջերս նշեց իր հիմնագրութեան 1850րդ տարեդարձը։ Տասնըեակ հազարաւոր զրօսաշրջիկներ ամէն տարի կ'այցելեն այս հնամեայ քաղաքին տեսարժան վայրերը։ Մայր Տաճարը, Հըսոփիսխմէի և Գայեանէի տաճարները, Զըւարթնոցը եւայլն։

— Կիլիկիոյ հայոց վերջին թագաւորին՝ Լեռոն Զ.ի պալատին պատկանող ջահմը, որուն վրայ մեր եղերաբախտ թագաւորին անունը արձանագրուած է, այժմ կը գտնուի Եջմիածին, Մայր Աթոռի թանգարանը։

— Սովետ պետութեան յիսնամեակին նույրուած քօմբօզիթորներու մեծ մըրցումին առաջին մրցանակը շահեցաւ Երեւանէն Սոլֆէժի ուսուցչուհի ՅՅ տարեկան Գեղուհի Զիթճեանը, իսկ երրորդ մըրցանակը տրուեցաւ Կոնստանդին Օրբելեանին։

— Երեւանեան լիճը ունի €0 հեկտար մակերես, մէկ միլիոն խոր, մեթր ծաւալ։ Արեստական լճակի ափին պիտի բացուի սրճարանն աշարան։ Լճակին մօտ կը կառուցուի «Խնասուրիստ պանդոկ»։ Լճակը ունի նաեւ ցայտաղբիւրներ։

— Ֆեռատի նոււագահանը՝ Արտեմ Դաշտար մարեանը այժմ կուսանի Երեւանի երաժշտանոցին մէջ և հեղինակած է 40 երաժշտական գործեր։ Ինք տասը տարեկան է։ Հայաստանի երաժիշտներու միութիւնը նըւագահանդէս մը սարքեց որուն ընթացքին զարմանքով և գնահատանքով ունկնդրուեցան գեռատի նոււագահանին գործերը։

— Հռչակաւոր գերասան Վահրամ Փափազեան իր մահկանացուն կնքեց Յուլիս 7ին, իսկ թաղումը կատարուեցաւ նոյն ամսուան 8ին մեծ շուրջով և հազարաւոր քաղաքացիներու ներկայութեան։ Մարմինը ամփոփուեցաւ Հայկական Պանդէռնին մէջ։

ՆԻԾՐ ԻՄՇ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ ԿԵԱՆՔԵՆ

Կիրակի, 7 Յուլիս 1968 երեկոյեան ժամը 8,30ին և ունեցաւ Նիլր Խոր Հայկական Ակումբի կազմակերպած անառնային եղանակի մեջ ձեռնարկ։

Համակիրներու հոծ բազմութիւն մը փուրացած էր բաջակերպու այս բացառիկ հանդիպութիւնը։

Նախական հանդիպական բացումը, վայցութեան կողմէն պր. Փ. Ճեկիկեան, նշեց քի, երկար դուրսնեած մը յետոյ թեւ Նիլր Խորի բեմը կը վերակննդանայ այս ներկայացումնվ, բայց նկատեղով որ այս ձեռնարկը կը զուգադիպի՝ հայ ժողովուրդի մեծ զաւակներին Վահրամ Փափազեանի մահուան, առաջարկեց վայրկեանի մը յունիկայ դուրսեամբ յարգել հայ թեմին պարծանից եղող արժանաւոր արուեստագետին անմահ յիշաւակը։

Սոյն երեկոյին բատերական բաժնի կազմակերպութիւնը, զայն վերածեղով միարար թեւարդութեան։ Սեղի Գոյունեան, որ կարա ժամանակի ըմբարցման կարողացած էր պատրաստել անմահ Յակոբ Պարունակի «Արեւելեան Աստվածաբոյ» կատակերգութիւնը, զայն վերածեղով միարար թեւարդութեան։ Սեղի Գոյունեան զիտ ընտրել իր խաղակիցները, եւ բժամանակի բեմարդիյի աշխատանքով պատրաստել երիտասարդ տարրեր, անոնց մէջ դրոշմեղով բեմի եւ արուեստի սերլ, այսպէս և որ մէզի ներկայացան, երիտասարդ դերակատաները, որիորուներ Վերն ճիկունեան, Իրսի Խիլիսպաշեան, Սոնիա Սարգիս, սրբ. Հայկ Թեղազեան, Մանուկ Թուլումպանեան, եւ Ժիրայր Փափազեան, որով տուին իրենց զաւագոյնը եւ ցերեւ ու խանդավառ ծափերով զնահատուեցան հանդիսականներու կողմէ։

Թատերական ներկայացումներ յետոյ, ներկայ խուռն բազմութիւնը բողորուեցաւ զեղասեսի եւ օդասուն պարտէզին մէջ յարդարուած սեղաններուն շուրջ, վայելեցր համար, խանդավառ նուազալութիւնը մը առաջնորդութեամբ սեղծուած պարանցիկ երեկոյի ընտանեան մքննողուրը, եւ համեսնեղով Նիլր Խորի համեղ ժեպապը։

Երեկոյին զեկեցիկ ամսկները եղաւ, եզիպաշեան Ռէսա հոչակաւոր պարախութիւն

մենապարունի Օր. Լիւսի Թուխմանեամի եղոյքը ընկ' րազդութեամբ արեւելան նուազախումքի, որ իր պարզեցնոց հետ յայտաբերեց գօյշորիք պարերու երկու ցուցադրութիւններ, արժանանարկ ենեկաներուն խամրակառ զնանաւաճին:

Համեշի անակնականութ այս երեկոյը, նոյն խանդախութեամբ շարունակուեցաւ մինչև ուշ գիշեր:

Նիւր Խորի կազմակերպած այս բացառիկ երեկոյին ունեցած յաջողութիւննը կը մնի մեզ փոքր անդրադարձ մը ընելու, վերջին տարիներու իր գործունեութեան շուրջ:

Հակոբակի իր նօսրազած շարերուն, ակումբի գործունեութիւննը նոր բար մը սահցած է, շնորհիւ իր նույնեազ վարչական անձնականին եւ երիտասարդ գործակիցներուն:

Նիւր Խոր, իր խորհրդանշական գործունեութեամբ, եղած է պատգամախօսը Ասդրիկան մեծ եղեննի խորհուրդին: Ան, զերազոյն յարգանիք ունենալով հայ ժողովուրդի աննանիր շիրական յուշաօնին հանդիպ, յաճախ կը միտի հոգեկան շաղկաս մը ըշազ եւ եղբայրական համեստաշ մքնուրու մը սեղծելով՝ վերց տակ նըւիրական օրուան շուրջ ստեղծուած տարական գործունեութիւններուն, այս առթիւ անգամ մը եւս կը վերյիշենք, 28 Ապրիլ 1968ին, Աղեքսանդրիոյ մէջ Ասդրիկան յուշաօնին հանդիսադրութեամբ իր մասնակցութեամբ. Նիւր Խոր ոչ միայն ըստելի քրառ իր պատգամը, այլև իր գոհացերով ընկերներուն սրաբուխ նույրատուութեամբ, մօսաւորացես եօք հատիւ ներխմաներուն հոգեմայի պատարացած վիճակին, ժողովրային ընթացք հանակրութեամբ զնանաւելի էշ մը արանապրեց:

Նիւր Խորի երերորդ զնանաւելի ժեկոր կը կազմէ դէսի Զակազիկի Ս. Խաչ եկեղեցին կատարած աւանդական ուխտագնացութիւնը, հայատանայց առորդ եկեղեցւոյ շեն ու պայծառութեան նույրուած այս նախանենութիւնը, ամեն տարի այդ փոքր մատուոր դուրս բերելով իր մենուրացած վիճակին, ժողովրային ընթացք հանակրութեամբ առարկայ կը դառնայ:

40 եւ աւելի տարիներու իր մարզական գործունեութեամ ընթացքին, Նիւր Խոր յաճախ հանդիսացած է համեմայաշխութեամ եւ եղբայրական գործակցութեամ միակ օղակը, եղիսահայ մարզական բյուր միութիւններու միջև: Ներկայիս ամ կը վերակազմակերպէ իր մարզական կեամբը, կարոյ մարզիչներու գործակցութեամբ,

բարապէս մարզելով նորազիր երիտասարդ տարեր, անոնց մէջ ներկութեղով տիպար մարզիկի բարոյական բարձր ողին:

Ակումբի վարչիները յաջակերուած իրենց յաջողութեամբ, յանդզնութիւնը ունեցած նախանդական տարի Պէյրութին հրատիրելու Հ. Մ. Բ. Մ. Պուրա Համեուի պատիքայօդի գօրաւոր խումբը, որ իր կարգին Արքանան հրատիրեց Նիւր Խորի խումբը: Արդարեւ, վարչութեամ առած բայրը յանդզնութեամ աւելի բան մը էր, որ յարեպահտաքար յաջողութեամբ պակուեցաւ, եւ երիտասարդ մարզիկներու նորակազմ խումբը մածապէս յաջակերուած մարզական առաջին եղոյքին եւ իրենց եղած եղբայրական ընդունենութեամբ, աւելի խանդուի նույրուած են ակումբի մարզական վերելցիքնին:

Այս բանի մը յատկանշական գիծերը կը ներկայացնեն իր գործունեութեամ ամբողջական դիմագիծը, յառանձնական այս փոքր ածուն իր տասեադրութեան տակ ունի զերեցիկ մարզադաշտ մը, բարապէս յարդարուած կանաչաւած պարտէզը. հայ հասարակութեան համար ամիսիր, եւ բազմաբի առաջարիւթիւններու օժուուած հանդիսաւահ մը մշակութային ձեռնարկներու համար:

Եւ այս բոլորին վե՛ր, զնոնդութեամ ոգիով օժուուած սիրտ մը նույրուած ժողովուրդին, ի ակր համեմայաշխութեամ եւ եղբայրական համազործակցութեամ:

Այս Նիւր Խորի բիւրեղացած բարոյական դիմագիծը:

Ժ. Ճ. Ճ. Պ. Ե. Ա. Խ.



ՄԻՒԹԱՑԵԼ ՏԻԳՐԱՆ ՄՈՎԱՅԻՉԵԱՆ

Հ. Բ. Բ. Միւրեան 1968 ի տրամադրութեամբ — (Տօն Պուօ)

ԳԱՀԻՐԵՒ Հ. Բ. Բ.

ՄԻՈՒԹԵԱՆ ԿԵԱՆՔԵՆ

— Մերոպեան դասախոսութեամբ շարքը շարունակուեցաւ մինչեւ Մայիս։ Տարեկան քննութեանց առիթով ընդհատուեցաւ այս շարքը, որուն վրայ աւելցուցինք շաշբանութեան մրցանքներ, որոնց առաջինը տեղի ունեցաւ 5 Ապրիլին «ինչո՞ւ կը տօնեաթ Վարդանանցը» նիւթին չուրջ։ Լաւագոյն գրողները հանդիսացան Օր. Աօնա Պալթայեանը և Պր. Արեգ Պետրոսեանը։ Վարչութիւնը իւրաքանչիւրին երկու ոսկի նուէր մը տրամադրեց առի քաջալերութիւն։ Աշնան շարագրութեան նոր մըրցում մը տեղի պիտի ունենայ։

— Պահպահակասեղան։ Յուլիս 12ին, Միութեանս կեդրոնավայրին մէջ տեղի ունեցաւ տարեկան պաղպաղակասեղանը կազմակերպութեամբ Երիտ։ Մշակութային մարմինի Հաւաքոյթին բացումը կատարեց Պր. Շահէն Ժամկոչեան՝ ուղերձով մը,


զոր հետաքրքրութեամբ ունկնդրեցինք։ Մանուկ Թուլում պաճեան արտասահմեց։ Օր. Խաչիկեան արդիական երգեր հրամցուց, իսկ Պր. Ե. Ճերահեանի դաշնակի նուագակցութեամբ Օր. Միրվարդ Տէր Համեան իր հաճելի ձայնովը ներկայացուց հայրենական զոյտ երգեր։ Փակման խօսքը ըրաւ վարչութենէն Տիար Հայկ Օհաննէսեան, որ հայրենաշունչ գեղեցիկ խրատական մրն էր։

1967-1968 ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ՇՐՋԱՆԱԼԻԱՌՑՆԵՐ
Տնապոսր Դահիրէ — Միքայէլ Մովսէսեան
Տնապոսր Աղէքս. — Խաչիկ Եազմաճեան

» » Յարութիւն Պանտայեան
Երկրորդական Վարժարաններ
Գամիրէ. —

Լորիս Ժամկոչեան, Լիսէ Էլ Հորիյէ
Եղ. Գանապեան, Զամալէրի Երլ. Վր.

Աղեքսանդրիա. —
Օր. Նայիրի Շիշմանեան, Սարք Քեռ.



ԼՈՐԻՍ ԺԱՄԿՈՉԵԱՆ



ԵՂ. ԳԱՆԱՊԵԱՆ

ՊԱՐՈՅԻ ՀԱՅԿԱԶՆ

(PROAERESIUS, 277—367)

Հռոմի տիրապետութեամբ Աթէնք թէպէտեւ կորմնցուցած էր իր քաղաքական կարեւորութիւնը, սակայն գրական, գեղարուեստական, բարոյական ազդեցութիւնը, ընդհակառակն, օր ըստ օրէ ծաղկեցաւ և զօրացաւ:

Հակառակ անկումին, Աթէնք պահեց իր հմայքը: Աթէնքի համբաւաւոր դպրոցն ալ ժամանակաւոր խաւարումէ վերջ, վերստին ծաղկեցաւ: Հելլենական հանճարը, մեղուափեթակ Աթէնքի ողին կը տարածուէր ամէնուրեք, մինչեւ հոռմայեցի ազնւական ընտանիքներու բոյնը: Փիլիսոփաներ, արուեստագէտներ, քերականագէտներ Հռոմ տարին այդ եղական հանճարը: Մեծ էր Աթէնքի թովչութիւնը, խոկարով կը զգային ու կը ճաշակէին իր անհատնում հրապոյը և անբազատելի գեղեցկութիւնը:

Ամէն կողմէ հոն կը խուժէին ուսում ստանալու. մեծամասնութիւնը օտար հեթանոսներ էին որոնք անսովոր պատիւներու կ'արժանային:

Ուսուցիչները կը կոչուէին Սովիեստներ որ ի սկզբանէ շատ պատուաւոր տիտղոս մըն էր, որոնք աւելի հոետորութեան վարպետներ էին բոլոր նիւթերու մասին: Զարմանալի մարդիկ էին սովիետները, իրենց քաղմագիմի տաղանդին բնոյթով, ապշեցուցիչ ձիրք մը ունէին հաճելի ըլլալու և յուղելու ունկնդիրները: Շատեր խեղճութեան մէջ կ'ապրէին, գոհանալով աշակերտներուն տուած պատուագինով, մինչեւ որ յետագային պաշտօնը եղաւ պետական և իրենք ալ՝ թոշակաւոր:

Հեթանոսական փիլիսոփայութիւնը հաւաքուած էր Յուլիանոսի շուրջը որ կը սարսափէր նոր հաւատքէ, քրիստոնէութենէ: Հեթանոսութիւնը կը փայլէր իր շքեղութեամբ և տէրն էր տասը դարէ ի վեր կուտակուած մտաւոր հարստութեան: Յուլիանոս պաշտամունք ունէր յունական դպրութեան հանդէպ, սրբազն, խորհրդաւոր շղթայ մը կը կապէր զինքը Աթէնքին:

* * *

Հայաստանէն Աթէնք եկաւ Պարոյը Հայկազն, ուսում առնելու: Ան աղքատ, պատուաւոր ընտանիքի մը զաւակն էր: Բարձրահասակ, վայելուչ, կազմով հուժեկու, սակայն այդ վիթխարի ձեւերը հրաշալիօրէն համեմատական էին հայորդիին մէջ: Անոր գեղեցկութիւնը հիանալի էր, զոր պահեց մինչեւ յառաջացեալ տարիքը:

Իրեն հետ էր նաեւ իր սիրելի բարեկամը, հայրենակից, դասակից Հեփեստիոնը: Ունէին միայն մէկ պատմուձան և մի քանի ծածկոցներ, կեղտոտ, մաշած, զունատած: Նոյն զգեստները կը կրէին փոխն ի փոխ, երբ մին կ'երեւար հանրութեան մէջ, միւսը կը մնար տունը, ու ճարտասանութիւն կ'ընէր. երբ երկրորդը դուրս կ'ելլէր, միւսը տան մէջ կը մնար: Սակայն իր այս սիրելի բարեկամը, յետագային, ինքզինքը անարժան ու անհաւասար գտնելով Պարոյը հեռացաւ Աթէնքէն:

Պարոյը աստղը հետզհետէ կը փայլէր, գեղեցկութիւնն ալ կը սատարէր իր յաջողութեան, ունկնդիրները շլացած աչքերով, փայփայուած ականջներով կը լափէին զինքը մինչեւ որ զպրոցին նախագահութիւնն ալ իրեն յանձնուեցաւ:

Աթէնք լեցուած էր հեթանոս ուսանողներով, որոնց մէջ աչքի կը զարնէին նաեւ երկու քրիստոնեայ աշակերտներ, ուրոնք պայծառացան յետագային, Սբ. Բարսեղ Կեսարացի և Սբ. Գրիգոր Նահանցի, իրենց ուսումը ճարտասանական կեդրոնէն, նուիրական տաճարէն ստանալէ յետոյ:

Որքան նազիանցին կը խանգավառուէր Աթէնքի քաղցրութենէն, հրապոյէն, այնքան Սբ. Բարսեղ յուսախար եղած էր Աթէնքի կեանքէն ու մթնոլորտէն, և հակառակ Յուլիանոսի փափաքին որ կը յարգէր զինքը և հակառակ նազիանցիի լուսանքներոն. ընդէմ անծեալ, սատանայական, հաւատուրաց Յուլիանոսի, հեռացաւ քաղաքէն:

Հոետորներու մըցակցութիւնը ծաւալեցաւ ամբողջ հոռմէական աշխարհի վըրայ: Արեւելք՝ փարեցաւ էթիֆանիոսի, Արարիա՝ Տիոփանդոսի, իսկ Պոնտոս, Բիւթանիա, Հելլեսպոնտ, Եգիպտոս հիացու-

մով նախընտրեցին Պարոյրը և իրենց քաղաքացիները կը զրկէին սրբութեան տաճարը, անոր աշակերտելու համար։

Պարոյրի համբաւը տարածուեցաւ կայսրութեան մէջ, կոստանդ կայսրը 342ին հրաւիրեց զինքը կալիա, լսելու համար այս զարմանահրաշ մարդը։ Յօ տարեկան էր, ծածկուած թեթեւ վերարկուով մը, երկաթեայ մարմնով, բովիկ ոտքերով, անտարբեր էր կալիոյ եղեամին ու անբարեխառն օգին և կը խմէր Հաննոսի սառուցեալ ջուրը։

Կայսրը մեծապէս գնահատեց անոր արժանիքը, հրաւիրեց իր սեղանը ու փափաք յայտնեց որ Հոռմ ալ այցելէ։ Պարոյր գնաց Հոռմ և հոյակապ քաղաքին զմայլելի գովեստը ըրաւ։ Հոռմայեցիք երախտապարան իրեն անուան անազապը զինձէ արձան մը կանգնեցին, հետեւեալ հոչակաւոր արձանագրութեամբ։ — *Regina regum Romae regi eloquentiae* (*)

Պարոյր վերագրածաւ Աթէնք ուր արժանացաւ նման պատիւներու։ Փիւնիկեցի բարձրաստիճան պերձախօս ճամբորդ մը իրեն յայտնեց կայսեր հիացումը, աւելցընելով թէ ի վարձատրութիւն իր կալիա ըրած ճամբորգութեան, կայսրը իրեն կը չնորհէր Սբրաբո ինտարք տիտղոսը։ Նոյն ատեն բազմաթիւ կղզիներու հարկը վերագրածաւ Աթէնքի, ի պատիւ մեծ հոեսորի որ հոն կը բնակէր։

Պարոյր ուրախութեամբ լեցուեցաւ, գովասանքներ տեղացնելով արքայական առատածեռնուութեան վրայ, կայսրը՝ չաստուածներու նմանցնելով։

Հաւատուրաց Յուլիանոս կայսրը իր արքայական պալատը փիլիսոփաներով, սովիստներով պայծառացնելու նպատակաւ, հրաւէր զրկեց նաեւ քրիստոնեայ տարագով Պարոյրի։ Երեւելի Լիպանիս, ուրիշ փաղաքուշ դարպասողներ, ջերմեռանդ հեթանոսներ, վազելով եկան կայսեր մօտ։ Սակայն կայսերական հրաւէրը չընդունուեցաւ։ Պարոյր մերժեց այս արքայաշնորհ պատիւը այն օրերուն իսկ երբ

քրիստոնէութեան դէմ կատաղի պայքար կը մզուէր։ Կայսրը որ հիացող մըն էր, կը յարգէր Պարոյրը, ազատ հոչակեց զինքը ուսուցանելու հեթանոս գրականութիւնը, որ արգիլուած էր քրիստոնէաներու։

Հեթանոս գրականութիւնները կը նըկատուէին բացարձակապէս անհրաժեշտ՝ մտքի զարգացման համար։ Պարոյր՝ թէպէտեւ քրիստոնեայ էր, սակայն հեթանոսութիւնը իր ուսուցութեան հոգին էր, ուշելով զինուորեալ նոյն հաւատքը հաշտեցնել հելլենական հիասքանչ աւանդութիւններու հետ։ Պարոյր կը փորձէր անկարելին։

* *

Հոեսոր Պարոյրի գերազանցութիւնն ու փառքը իր դէմ գրգոեց կատաղի խաղմարաններ որոնց միացան իր բոլոր հակառակութեամբ կառավարիչը՝ թանկագին նուէրներով կաշառելով, յաջողեցան զայն աքսորել տալ։ Սակայն յաջորդ կառավարիչը, երբ զայրոյթով իմացաւ անցուգարձը, կայսեր հրամանաւ զայն վերագրածնել տուաւ։ Պարոյր քաղաք մտաւ կառավարիչին ընկերակցութեամբ, որ կանչեց բոլոր սովիստները զանոնք վարձատընելով նպատակաւ։ Կառավարիչը խօսքը տալով Պարոյրին՝ անիկա սկսաւ իր յարձակողականը՝ «յանկարծարանութեան» գովասանքով, խնդրելով իր երկու կատաղի թշնամիներէն՝ նիւթը ընտրել։ Անմիջապէս ընտրեցին ամենագժուարին մենամարտը, պայմանաւ որ ծափահարութիւնները արգիլուին և թէ բոլոր ճառերը ամփոփուին արագագիր քարտուզարներու կողմէ։

Պարոյր կը սկսի, բառերը հեղեղանըման կը հօսին բէրնէն, ունկնդիրները գրժկամակութեամբ կը լսեն։ Պարոյր բոլորովին անձնատուր՝ ճարտասանութեան, հանդիսանալ վ գերազանց, կը ճառէ որոշւած նիւթին վրայ, յետոյ բոլորովին խանգավառեալ, հակառակ բնը կը պաշտպանէ և առանց բառի մը փոփխութեան, կը կրկնէ իր ճառը։

Կարծես խելագարուած, ունկնդիրները կը նետուին Պարոյրի վրայ, կը համբուրեն կուրծքը, ձեռքերը, ոտքերը և կը

(*) «Հոռմ աշխարհի բազուհին, նոեսորակեան բազառին»։

կոչեն զինքը՝ աստուած։ Կտրել անցնելով հակառակորդներու մէջէն, կառավարիչը կ'առաջնորդէ զինքը հանգիստաւորապէս, զինուորներու և պահակներու ընկերակցութեամբ։

Այդ օրէն սկսեալ մարդ չի համարձակիր Պարոյրի գէմ ելլել, բոլորը շանթահարուած՝ իրեն կը թողուն սովեստութեան առաջնակարդ տեղը։

* *

Պարոյր ամուսնացած էր, երեք աղջիկ ունէր, սիրունիկ, հեղահամբոյր, որոնք մեռան վաղաժամօրէն, մի քանի շաբաթներու բնիթացքին։

Մեծ եղան Պարոյրի վիշտը, մասց անմըխիթար, ցաւը կարծես ցնցեց նաեւ իր իմացականութիւնը։ Զմիւռնիացի Միլէլիան, տարօրինակ մարդ մը, սովեստ և բանսատեղծ միանգամբայն, ամէն ջանք թափեց միսիթարելու Պարոյրը, որ կէս մը յիմարացած էր։

Տարիքը յառաջացած էր, ունէր արծաթեայ, ծովագրիփուր մազեր, ճարտասառնութեան ուժը պահած կը թուէր երիտասարդ, աշխոյժ, հնանգուրժելոյք մարմական յոգնութիւններու։ Ականատեսները կ'ըսէին. «Այս մարդը ծերութենէ զերծ է, անմահ մըն է, մեծ մարդ, եզական մարդ գերահարաշ, աշխարհը հիացուց իր ճարտասանութեամբ և աշխարհը լեցուց իր աշակերտներով»։

Սյուդէս կ'ապրէր անիկա խոր ծերութեան մէջ, Աթէնք, շրջապատուած իր աշակերտներու բարեկամութեամբ։ Երբ հոգին աւանդեց, 90 տարեկան էր այս մեծ հայը։

* *

Տիւֆանտիոս կը հեկեկար։

«Օ՛ Մարաթոն, Օ՛ Սալամին, այժմ լոռութիւնը կը տիրէ ձեր մեծ անուններուն վրայ։ Կորսունցուցիք փողահարը որ կը փառաւորէր ձեր յաղթանակները»։

Եւ երբ Նազիանցի իմացաւ անոր մահը, յուզումը մնծ եղաւ։

«Ո՛չ մի մահկանացու չկրցաւ մրցիլ Պարոյրի ճարտասանութեան հետ, որ աշխարհը կը գործացնէր իր զմայլելի ճառերով։

ԿԵԱՆՔԸ

Կ'ապրինի կ'սեմի ի՞նչ է կեանիր երի նիւր և ուր է հանիր երի ուժ և ո՞ւր է հոսանիր իսկ թէ երազ մըն է կեանիր իմցու կրեմի այս տանջանիր Տուայտանիր Յաւինի կ'սեմի Հարամի Տոփանիր Արդինի մ'ունի կեանիր Անոր վախճանիր։

ՓԲՈՅ. Կ. ՍՈՂԻԿԵԱՆ

Ատակէն կրեց այս նոր շանթը և հոետոր սովեստներու ցեղը պարտուեցաւ։ Այս չարաղէտ մահը զայն խլեց մեզմէ. Աթէնք ա'լ գերապանծ չէ', ո'վ երիտասարդներ, հեռացէք կեկրոպսի (*) երկրէն։

Հեթանոսութեան ուժերը սպառած էին։ Անկումը մօտալուտ էր։ Քրիտոսնէութիւնը աններող եղաւ Յուստիանոսի մահուընէ յետոյ։ Պարոյրի մահով Աթէնքի գպրոցը շարունակուեցաւ, սակայն շատ տկարացած էր և հետշնետէ մարեցաւ սովեստական ձայնը, դպրոցը անյայտացաւ և գրական խաւարը ոզողեց աշխարհ քրիտոնէական վերջնական յաղթանակով։ Յուստիանոս կայսրը փակել տուաւ Աթէնքի բոլոր դպրոցները, որոնք Սրբարաններ կը կոչուէին։

Ե. Դարու սրբազան գրութիւնները յաղթանակեցին, որ տեւեց մինչեւ 15րդ դարը, երբ Վելածնունդով Յունաստան գարճեալ նկատուեցաւ մարդկային մտքին դայեակը և յետագային՝ երկուքը եղան անբաժանելի բարեկամներ։

Փարիզ

Ա. ՍԱԼՄԱՍՍԼԵԱՆ

(*) Կեկրոպս՝ ծագումով եզիպտացի, Ատտիկէի առաջին թագավորը եղած էր։ Յոյներուն սորվեցուց երկրագործութիւնը, Աթէնք մտցուց Զեւսի եւ Արենայի պաշտամունքը։

Հ. Բ. Բ. ՄԻՈՒԹԵԱՆ

ՅՈՒՆԱՐԱՐ - ՄԻՈՒԹԵԱՆ

Պատումաքերպ Հ. Բ. Բ. Միութ
Հիմնադիր՝ Պողոս փառա Նւ

HOOSHARAR - Սնգլիերէն Հրատար

Հասցե. — Armenian General Ben

109, East 40th Street

New-York N. Y. 10016.

ՆՈՐ ՇԻՆԱՐԱՐ

Հրատարակութիւն Հ. Բ. Բ. Միութեան Եւրոպայի
Շրջանակային Կեդրոնական Յանձնաժողովի.

Հասցե. — 11, Squar Abbondi Paris 16^{me} FRANCE

ՏԵՂԵԿԱՏՈՒ

Հրատարակութիւն Գահիւէի Հ. Բ. Բ. Միութեան
Հասցե. — 15, Էմաս Էլ Տին փողոց — Գահիւէ
Փուտարկդ 717

ԽՕՍՆԱԿ

Պատումաքերպ Հ. Բ. Բ. Միութեան Լիբանանի
Շրջանակային Յանձնաժողովի
Հասցե. — Նամակատուի 715, Պէյրուք.

Հ - ԳԱՀԻՐԵ

բուրիսնը նանոյքն ունի տեղեկացնելու
ան թէ, իբ նիմնած

ԴՈՒՊ ԱՐԹԻՆ

լրձէ 1958էն ի վեր, իր տրամադրութեան
զատմական, գեղարուեստական, կրօնական
մնջպէս նաև ՀԱՅԱՍՏԱՆԵԱՆ գիրքերու նոխ
կրնան օգտուիլ մեր ընթերցասէր անդամները
այսուրիսնը անխտիր, առանց որեւէ վճարումի:

ՎԱՐՉՈՒԹԻՒՆ



ՏԵՇԵԿԱՏՈՒՆ վճարովի չէ

Ենորհակալութեամբ կ'ընդունինք նուէրներ, մեր այս
ձեռնարկը աւելի նոխ եւ շահեկան ընծայելու համար:

— Առանալու համար գիմել խմբագրութեանս,
15, Էմաս Էլ Տիմ փողոց Ա. յարկ — Գահիրէ

